

# Հ Յ Ա Խ Թ Ա

Օ Ր Ա Գ Ի Ր Ը Ն Տ Ա Ն Ե Կ Ա Ն

Թ ի ի 26.

1859

Բ. Հ Ա Ց Ո Ւ

ՅԱՅԻՑ ԽՎԱԿԸ ԿԱՄ ԳԻԳՈՒԲԻԿ

Գ Լ Ո Ւ Խ Ի Ե .

Ժ Ե Կ Ո Ւ Թ Ի Խ Ա :



**Ա**աղթութիւն, յաղթութիւն,  
փրկութիւն, կրպուայինքսան  
հոգիէն աւելի: “Իմ հայրս,  
իմ հայրս, կը գոչէր ուրախու-  
թեամբ երիտասարդ ասպետ մը,  
եւ կամարներէն ներս կը յարձաւ  
կէր, եւ ծունը դնողներուն քովէն  
անցնելով աւելի եւս կը պոտար.  
“զօրավար, զօրավար ուր էք:,:

“Վո՞նս ասպետ, պատաս-  
խանեց հաստ ձայն մը, եւ ձեռաց ու ոտից շղթաները  
կը շառաչէին:

“Ա՛ն սիրելի գունո, պյնչափ մի աճապարեր,  
կամաց կամաց, կը գոչէր ծեր ասպետ մը ետեւէն,  
եւ թէեւ գունոյին ետեւէն կը վազէր բայց անոր  
չէր կրնար համար համարիլ: Բայց կ'երեւար որ գունո անոր  
ըսածը չէր լսած, արդէն բանտարկեալին հասած էր,  
որուն շղթաները ինկած էին, եւ մէկալ ասպետնե-  
րը գեռ չասած որդին ապշած հօրը բավկացը մէջն էր:

“Չ նորհք, չնորհք, կը գոչէր գողալով բան-  
տապետը, երբոր յաղթողները քովը չասան, եւ ա-  
նոնցմէ ոմանք երկու մարած տիկնայքը գետնէն կը  
վերցընէին:

“Օ՞նք, ոտք ել, ըսաւ ասպետ մը, “եւ ըսէ  
մեղի գուն եւ. աս երկու տիկնայքն ով էք:,:

“Ես . . . ես . . . , կը թոժովէր ծերը, “ես  
բանտապետն եմ, եւ աս տիկինն ու աս խաթունիկը  
բանտը բերի: Տիկինն իր ամսւսինը տեսնել կ'ուզէր, :

“Իր ամսւսինն ով է,, հարցուցին շատերը  
միաբերան:

“Ձեր զօրավարը, պատասխանեց բանտապետը:  
“Ուրեմն ան տիկինը վալտէրնի դքսուհին է,,:

“Ա ա, հա, ան է,, կրկնեց ծերը:

Վ երջի խօսքը խօսուած ատենը, վալտէրնի  
դուքսը աճապարելով որդւցն բազուկները թող  
տուաւ, եւ դքսուհւցն վաղեց, աչքերը բանալու  
սկսած էր, եւ գոչէց, “Ա՛ն բարերար երկինք, ա-  
մենակարող Աստուած. ուրեմն աչքս զիս խարած  
չէ եղեր, երբ որ զինքը պատուհանին առջեւը  
տեսայ, : Կ'ուզէր անոր վրան երթալ եւ զինքը գրկել,  
բայց դքսուհւցն խնայելու համար քովը եղողները  
չթողուցին:

“Ա՛ն ինչ մեծ երջանկութիւն է,, կ'ըսէր ծե-  
րունի ասպետը, “որ զաւակս ու ամսւսինս մի եւ նցն  
ժամանակի մէջ ստացայ, աս ուրախութիւնը ինծի  
համար խիստ շատ է,,: Աս խօսքը խօսած ատենը,  
դուռալը գտնելով ալ լեզուին ծայրը եկած էր, բայց  
խոչեմութիւն ընելով լրեց:

Որովհետեւ դքսուհին գեռ կատարեալ արթըն-  
ցած չէր, եւ վալտէրն կը վախնար որ յանկարծա-  
կան ուրախութիւնը անոր մահ կրնայ պատճառել,  
ինք Գունոյ Շաբանէկին հետ որ իր որդին էր, գուրս  
ելաւ, եւ հօն եղող ասպետաց աղաչեց որ իր ամսւ-  
սինը զարհուրելի բանտէն բաց օդը հանեն: Ասպետ-  
ներէն մէկը դքսուհւցն միւսը Ճեղինէին օգնելով  
գուրս ելան:

Վ ալտէրնի դուքսը Գունոյին հետ վեր ելած  
ատենը, անոր իր որդին ըլլալուն վրայ, գեռ հիմակ  
իր ուրախութիւնն ու զարմացումը կը յայտնէր: Շատ  
անդամ կը կ'ենար, զինքը կը գիտէր, եւ նորէն կը  
գրկէր: Տերունին Գունոյն կը յանդիմանէր թէ աս  
ուրախալի լուրը մինչեւ հիմակ իրմէ պահեց, բայց  
Գունո ինքզինք անով անմեղագիր կ'ընէր, որ իր կեղ-  
ծեալ հօրմէն, Վեֆելսպուրկին ինսալէն քանիր մը  
վայրկեան յառաջ իմացած էր, թէ Վալտէրնի դուքսն  
իր հայրն է եղեր: Աս խօսերով երկուքն ալ վեր  
հասած էին, եւ ամրոցին գաւիթը գեռ յաղթու-  
թեան աղաղակներ կը հնչէին: Հայր եւ որդի ան-  
համբերութեան մը մէջ էին, մինչեւ որ զդքսուհին  
իրենց բալուկներով գրկեցին: Ամենէն գեղեցիկ  
վայրկեան հիմայ էր: Բարի դքսուհին, որ արդէն  
կրկին ուրախութեան ալ պատրաստուած էր, բայց  
բազուկներով իր ամսւսին վաղեց: “Մաքսս, —

“Պէտքասու, աս ուրախալի վայրկենի մէջ երկուքին բերնէն ելած բառերը միայն ասոնք էին: Սրտերնին մեծ յուղմանց մէջ էին, եւ խօսքերու տեղ միայն արցունք կը թափէին: Դժունչին ամնանցն բաղուկեներէն որդւյն բաղկացը թռաւ: Երեք անձանց զգացած ուրախութիւնը, միայն զդալով, չէ թէ ստորագրելով կրնայ իմացուիլ: Ասոնք քսան տարիէ ի վեր իրարու համար մեռած էին, հիմակ աս վայրկենին մէջ, ուր բնաւ չէին յուսար, մեռելներէ յարութիւն առած իրար գտան: Ամէն մէկը կարծես թէ իրարու հարիւր հարցում մէկտեղ ընել, եւ ամենուն ալ պատախանը մէկտեղ առնուլ կ'ուզէր:

Վմրոցին գաւթին մէջ փայտէ նստարանի մը վրայ նստեցան, եւ շատ ասպետներ զիրենք պատած էին: Հոն Հուկո Սէեպախ սկսաւ հետեւեալ խօսակցութիւնն ընել. “Այս օրս,, կըսէր աշանաւոր օր մին է, կրնամ ըսել որ իմ կենաց ամենէն նշանաւորը: Այսօր զարհութիւն թէ՞ն բոլորովին ջնջուեցաւ, որուն վրայ բոլոր գերմանիա, եւ մեր յաջորդները պիտի ուրախանան: Այս օրս եղաւ ան երեք անձանց իրարու հետ տեսութիւնը, որոնք քսան տարիէ ի վեր իրար մեռած կը համարէին, եւ աս տեսութիւնը բնաւ մոփերնէն չէր անցներ: Աս գէպքը աս գեղեցիկ օրուան վարդէ պասակն եղաւ: Այս օրուան յիշատակը՝ պատմութեան մէջ անմահ պիտի մնայ, որպէս զի ինչպէս մենք այսպէս ալ մեր յաջորդները, Աստուծոյ ամենակարողութիւնը փառաւորեն,,:

“Մեղի համար,, գոչեցին երեքը միաբերան, աս օրս կրկին պատճառաց համար անմուանալի է,,:

“Ալ հաւատամ,, կըսէր ծերը “եւ գուք ալ պէտք էք համոզուիլ որ ես ձեր բարեբախտութեանն ու ուրախութեանը սրտանց մասնակից եմ: Այսօր կարծես թէ իմ մաշած անդամներս նորէն երիտասարդացած են, եւ ուրախութիւնս բոլորովին կատարեալ կըլար թէ որ մէջերնէս մէկը պակաս ըըլար, կ'ուզեմ ըսել երիտասարդ Գիպուրկը: Աս քաջ երիտասարդը, զօրացը գլուխն անցած, Աղեքսանդր Մեծին կամ կեսարի մը պէս կը պատերազմէր: Յունաստան եւ Հռոմ սյսպիսի դիւցաղնի վրայ արտաքրյ կարգի ուրախութիւն կ'ունենար: Կը բաղձայի որ հանգուցեալ գիպուրկը կենդանի ըլլար, եւ որդւյն պատերազմիլը տեսնէր,,:

“Մեն, Տէր Աստուծո, ան աղնուական եւ երիտասարդ դիւցաղնը պատգարակով կը բերեն,,: Ասոր վրայ ընդհանուր ուրախութիւնը սովալց եւ սրտաշարժ տեսարանով մընդհատեցաւ:

Գ Լ Ո Ւ Խ Ի Զ.

Հաշտութիւն ու մասի:

Չորս զինուոր պատգարակ մը կը բերէին, ուրուն վրայ մահացու վիրաւորեալ Գիպուրկը կը հանդէր, եւ դանդաղ ու տխուր շարժմամբ ժողովականաց կը մօտենային: Վերջապէս հասան եւ իւ

րենց աղնիւ բեռը գետինը դրին: Ո՞վ կրնայ աս սդալի տեսարանը, ինչպէս պէտք է նէ ստորագրել: Սիրտ չկար որ ցաւ չզգար, եւ աչք չկար որ արցունք չիցեցնէր: Բայց Վալտէրնի դքսցն չափ անոր վրայ լացող չկար:

Կարելի եղածին չափ մեծ փութով ու հոգացողւթեամբ վիրաւորին վէրքը գարմանեցին ու կապեցին, եւ հազիւ թէ զանի ամրոցը տանելու պատրաստուած էին, աս ցաւալի տեսարանին վրայ յանկարծ երկրորդ մալ աւելցաւ: Քանի մը ուրիշ զինուորներ ալ յաղթութեան աղաղակներով ուրիշ բանտարկեալ մը կը բերէին, որ այնպէս աներկիւղ եւ հաստատուն քայլերով յառաջ կու գար, որ ձեռաց ու ոտից շղթաները զանգակներու պէս կը հնչէին:

“Վ երկինք,, գոչեց Հեղինէ սարսափելով եւ բանտարկեցն թեւերն իյնալով. “Հայր, Հայր . . . , կըսէր, եւ որուն ընդունած պատասխանն ալ “աղջիկս,, էր: Ասպետներն ու զինուորները քար գարձան, որովհետեւ, հօր մը եւ դստեր գրկախառնութիւնը սրտերնին քիչ մը կակղոցուց: Բայց աս աղցեցութիւնը քիչ ատեն տեւեց:

“Ա երցուցէք սա չարագործը, պոռացին քանի մը ասպետներ, “Գիպուրկին մասնիչն ու սպանիչը կորսուի, վար, վար բանտը, ուր որ Գիպուրկ սպաննուեցաւ: Հոն պէտք է որ իր յանցանացը պատիժը կրէ, մինչեւ որ հրց ճարակ եղած ամրոցին փլատակներու տակ թաղուի,,:

“Աիրելի հայրս, աղնիւ հայրս, ես զքեզ չեմ թողուր, գոչեց Հեղինէ սիրտերը թափանցով ձայնով, եւ շղթաներով կապուած հայրը կը գրկէր:

“Թաղղ զիս սիրելի զաւակ,, կրկնեց Յովհաննէս աչքն արցունքով. “ինծի անիրաւութիւն ըլլար: Ես արդէն շատոնց մահուան արժանաւորեցայ: Ես երբօր իմ ներքին բարեկամիս վրայ գութ չունեցայ, երբօր իմ կոթֆրիտս շղթաներու տակ տեսայ եւ իրեն չլնայեցի, ինչպէս կրնամ բաղձալ որ թշնամիներս ինծի ցաւակցին: Ես բարեկամն մատնեցի ու սպաննեցի, եւ մահուան արժանի եղայ: Սիրելի Հեղինէ, թող տուր զիս. ես հիմակ ալ մահուընէ չեմ վախնար,,:

Օ ինուորներն համարելով որ Յովհաննէսին խօսքը ըողքորթութիւն է, աղջին իրմէ բռնի բաժնել կուզէին: Բայց Հեղինէ զինքն աւելի գրկեց, եւ սրտաշարժ եղանակաւ գուշեց. “Կարծրասիրտներ, թէ որ հօրս մահը ձեզի հաճութիւն մը պիտի պատճառէ, զիս ալ մէկտեղ զարկէր, սպաննեցէր: Ես իմ հայրս չեմ թողուր: Բայց թէ որ կուրծքերնուր մէջ գեռ մարդկային սիրտ մը կը բարախէ, ան ատեն գթալով, տղու մը աղաշանքը, որ հօրը կենացը համար կաղաչէ լսեցէր: Յիսուսի սիրոյն համար ըլլայ, որ երբեմ զձեզ պիտի դատէ, ողորմեցէր ինծի, եւ հօրս կեսներն ինծի շնորհեցէր,,:

“Յիսուսի սիրոյն համար ես ալ Կաղաշեմ

այնպիսի մարդու մը համար, որ իմ կեանքս ալ աղատած է, ըսելով Վալտերնի դքսուհին Հեղինէին աղաւանացն ընկերացաւ: “Ազնիւ ամուսին, սիրելի Մաքս, կ'աղաւեմ” որ բարերարիս եւ Հեղինէին հօրը կեանքն աղատես:, :

Իսոյր ասպետաց եւ զինուրաց մէջ խոր լուռաթիւն մը տիրեց, որովհետեւ ամէնքն ալ շարժած էին: Եւ ոմանց աչքը նաեւ արցունք ալ կը փայլէր: Հիմայ շատերը սիրուն Հեղինէին սիրոյն համար բանտարկելցն աղաւութիւն տալու կը բաղդային: Բայց ամէնն ալ կը լրէին:

Այսք Վալտէրնը բոլորպին այլայլած ըլլալով ոսք ելաւ եւ ասպետաց մէջտեղը երթալով, բերանը բացաւ եւ ըսաւ. “Ես դաշնակցութեան իբր վերին հրամանատար բանտարկելոց կենաց ու մահուան իբաւունք ունիմ: Ասով Վեֆելսպուրկին կենացը վրան ալ մի եւ նոյն իբաւուքն ունիմ: Այսօր ասկէ ժամ մը յառաջ, ես թշնամեացս ձեռքն էի: Հենիկս Վալտէր գուքսն, որ հիմակ արդէն պատիժը գտաւ, զիս անմիջապէս սրովը զարնել սպաննել կ'ուզէր. բայց չոն տեղը զիս մահօւնէ աղաւոսով Յովհաննէս Վեֆելսպուրկն էր, որ իբր դահատէր Գէմէր հրամայեց եւ զիս բանտը տանել տուաւ: Զիս շղթայի զարկած ամեննին, քովս եկաւ եւ ականջէս վար ըսաւ. Մաքս աս շղթաները քիչ մ'ասեն միայն պիտի կրես:, : Հիմակ՝ անոր համար հոս ամէն ներկայ եղող ասպետաց կը հարցնեմ, Բնչ կ'ընէր ձեր մէջէն ամէն մէկը թէ որ վերին հրամանատար ըլլար:, :

“Իմ համատարկեալը կ'աղաւտէինք, գոչեցին ամէնքը միաբերան:

“Ուրեմն անոր շղթաները քակելու եւ զինքն իբր բարեկամ գրկելու համար ես առաջնը ըլլաւ կ'ուզէրմ,, գոչեց Վալտէրն, եւ Յովհաննէսին վրան վազեց, որուն ձեռքերէն ու ուսքերէն շղթաները շառաւչմամբ գետինն ինկան, եւ Վալտէրն զանի կրծոցը վրայ կը ձնշէր ըսելով “Յովհաննէս, նորէն իմ հին բարեկամն եղիր, :

Արտաշարժ տեսարան մը բացուեցաւ: Երկու ասպետաց իրար գրկած ամեննին, ամէն ներկայ գտնուող ասպետները զանոնք շրջապատած էին, եւ Հետզետէ ամէնքն ալ անոր հետ կը պատուէին, եւ իբր հաշտութեան նշան ձեռքը կը թոթուէին: Յովհաննէս իրար գրկեցն եւ Վեֆելսպուրկին շարժած էր, որովհետեւ քանի մը վայրկեան յառաջ ասանկ ընդունելութիւն գտնելը ամեններն մաքէն չէր անցած: Իսկ Հեղինէ ասպետաց նկատմամբ իր շնորհակալութիւնը, միայն ուրախութեամբն եւ արցունքներովը կրնար յայտնել: Մօր տեղ բանող իր բարեկամին պարանոցը փաթթուեցաւ, եւ երկուքն ալ խաղաղ արտասուք կը հեղուին: Թէ եւ բերներնէն խօսք մը չէին կրնար արտաբերել, բայց իրարու սրտէն անցածը կ'իմանային: Աս սրտաշարժ տեսարանին ատենը, նոյն իսկ բիրտ զինուրաց աչքերէն արտասուք կ'իջնային:

Յովհաննէս աճապարեց զինքը շրջապատող ասպետաց մէջէն ելլելով Գիպուրկին վազեց ու պատգարակին առվելու ծունը դրած կ'ըսէր “Դեռ ամենուն հնատ չհաշտուեցայ, դեռ քաջ Գիպուրկին բերնէն որուն աղնիւ հայրը մատնեցի եւ անմեղաբար դասապարտեցի, դեռ անոր բերնէն թողութեան եւ հաշտութեան բառ մը չիլսեցի: Ազնիւ ասպետ, ձեր սքանչելի հայրը մեռած ատենը ինծի ներեց. ոչ, արդեօք իրեն արժանի զաւակն ալ պիտի չներէ ինծի,,:

“Ե՞ն ալ արդէն քեզի ներած է, Աստուծոյ եւ հօրը սիրոյն համար, պատասխանեց Գիպուրկ տկար ձայնով: Աս ըսաւ եւ ջերմամբ դողդողացող ձեռքն Յովհաննեսին երկնցուց: Յովհաննէս բռնեց, պագաւ եւ շնորհակալութեան արտասուօք զանի թրջելէն եաքը իր բարախող սրտին վրայ կը ձնշէր: Աս անկեղծ արցունքներէն, Գիպուրկ անոր զղջումն ու դարձը կ'իմանար:

“Ո՞տք ելէք, իմ հանգուցեալ հօրս բարեկամը,, գոչեց Գիպուրկ ինք իրեն բոնութիւն ընելով, “Եւ անոր որդեպյն համար ալ միշտ ան եղէք, ինչ որ հօրը վերջին ատենները չեղաք,,:

Աս խօսքերը Յովհաննեսին սիրտը թափանցեցին, աճապարելով ոսք ելաւ, եւ աղնիւ երիտասարդին շրմանցը՝ սիրոյ համբոյր մը տուաւ:

“Իմ կոթքիտիս արժանաւոր եւ քաջ զաւակը, գոչեց Յովհաննէս յափշակութեանը մէջ. “Չեր հայրն ալ այսպէս քաջ եւ ասանկ բարի էր: Դուք իրեն ձիգդ նկարագիրն էր: Առաքինութիւնը ինչ գեղեցիկ եւ փառաւոր բան է եղեր, եւ ես զանի մինչեւ հիմայ չեմ ճանչցած: Գթած Տէր, գուն ինծի, իմ շարութեանս ներէ: Ա՛լ չեմ ուզեր զքեղ թողուլ, եւ առաքինութենէ խոտորիլ,,: Աս խօսքերը խօսելու ատեն երկու աշկունքներէն նոր նոր զղջան արցունքներ կը բխէին:

Յովհաննեսին, Գիպուրկին պատգարակին քովս ասոնք խօսած ատենը, Վալտէրնի դքսուհին համառօտիւ Վեֆելսպուրկին դարձը պատմեց: Ամէնքն ալ շարժած էին, եւ ուրախութիւննին կը յայտնէին: Ի մամնաւորի Վալտէրնի գուքսն ու Հուկո Սէկլպախ, որոնք շատ տարի յառաջ անոր բարեկամներն էին, շատ կ'ուրախանային:

Հիմակ բոլոր ասպետները եւ դաշնակիցները նորէն իրար գրկեցն, եւ Վեֆելսպուրկի ամրոցին գաւիթը, “Կեցցէ կայսր, կեցցէ մեր հայրենիքն,, աղաղակներով կը հնչէր:

Բայց աս մեծ ուրախութիւնը, շուտով խիստ սգոյ դարձաւ: Գիպուրկ երթալով տկարացաւ, եւ իր մահացու վէրքեն ժամ մ'ետքը իբր դիւցազն մեռաւ: Աղնիւ երիտասարդը մեռնելու ատենը իր պետնո եւ Ռուբերտ ծեր ծառաները Վալտէրնի դքսոյն յանձնեց, եւ աղաչեց նաեւ որ իր մարմինը՝ Գիպուրկի ամրոցին փլատակներու տակ ընտանեաց գերեզմանին մէջ հօրը քովս դնեն: Վալտէրնի դուքսը

խոսացաւ, եւ խօսքն ալ բռնեց: Քաջ գիպուրկին տարաժամ մահուանը վրայ, ասպետաց ցաւն արտաքս կարգի էր. եւ Վեֆելսպուրկի ամրոցը ողբաց աղաղակներով լեցուեցաւ, եւ հաղարաւոր բերաններ գեցացնին վրայ գովութիւն խօսելէն չեն դադրեր:

Բայց ամենէն աւելի, հանգուցելցն վերջի ժամանակը, քաշանայի մը ձեռքէն Ս. Թողարկը ջերմեռանդութեամբ ընդունած ատեն քովը եղողները, եւ ի մասնաւորի պեննո եւ Ռուբերտ հաւատարիմ ծառանները շատ կ'ողբային, եւ երբոր աղնիւ երիտասարդը ներկայ եղողներուն վերջի հրաժարականը կուտար, ամէն կողմանէ արտասուաց հեղեղներ կ'իջնային: Բարի գիպուրկ՝ հօգին աւանդելէն ետքը, ծեր պեննո տիրողը գիակին վրան ինկաւ, եւ սիրտերը թափանցող ձայնով կ'ըսէր. “Ո՞ բարերար Աստուած աս ինչ եղաւ, ալ տէր չունիմ, ալ տէրս չկայ, եւ աշխարհքիս մէջ լքեալ եմ: Ո՞ բարի եւ սիրելի տէր, զիս ալ մէկտել առ, որովհետեւ ալ չեմ կրնար ապրիլ: Ո՞ զարհութելի եւ դժբախտ ամրոց, դուն քիչ ատենուան մէջ երկու տէրերս ալ իզմէ յափշտակեցիր, ինծի համար աշխարհքիս ամէն բանը, ամէն բանը բարձիր, ։ Ասոր վրայ նորէն դառն կու լար, որով զուրիշներն ալ կը լացընէր:

Ուուրերտին ցաւն ալ, Պեննոյէն նուռազ չէր, բայց անի հանգարտութեամբ կու լար: Ամէն մարդ կը ջանար որ աս երկու ծառանները մսիմարէ, բայց Պեննոն մսիթարելն անկարելի կ'ըլլար, ոչ ուտել կ'ուղէր եւ ոչ խմել: Գրեթէ անընդհատ կու լար եւ ուրիշ բան չէր բաղձար բայց եթէ մեռնիլ եւ Աստուծություն իր տերցին երթաւութեան:

Գիպուրկին մարմինը՝ ասպետաց մեծ սրահին մէջ փառաւոր անկողնոյ վայ գրուելէն ետքը, բոլոր ասպետները ներս մոտն, եւ ամէն մէկն իր ցաւը կը յայտնէր: Վալտէրնի դուքսն ասոնց մէջը մտնելով, իր վերին հրամանատար համառօտ եւ սրտաշարժ շնորհակալութեան խօսք մը խօսեցաւ: Անոնց վատահութեանը, սիրոյն ու հաւատարմութեանը վրայ շնորհակալ եղաւ եւ անոնց սրտոտութիւնն ու քաջութիւնը որոնցմով հայրենեաց համար պատերայիշած էին, դովեց, եւ յորդորեց զերենք որ անկէ ետքն ալ աս սուրբ դաշնակցութեան հաւատարիմ մնան, եւ Աստուծություն ու հայրենեաց համար կեանքն ու ինչք զոհելու պատրաստ ըլլան: Գիպուրկին մահուամբ՝ ան երեւելի ցեղին վերջանալուն վրան ալ, ծերունին ցաւը յայտնէն ետքը, հրամարականը տուաւ, եւ ասպետներէն ամէն մէկն իր յուղով հայրենեաց իր սպասելու մէջին կը սպասել անընդհանուր հայրենին:

Մնացած ժամ անդամ:

աջաջիջու

## Պ Ե Տ Մ Ա Վ Ա Ն

Վ է Տ է Ն

Յամիլին աթոռանիստը:

Չերքէղներուն իմանն ասաղն ինկաւ: Արեւելեան վերջի պատերազմի ատեն կը կարծուեր որ ինք Տաճկայ հետ նիզակայսութիւն մը ընելով, անոնց զօրայ հետ թիֆլիզ պիտի յարձակի: Բայց ոչ աս գործքին ձեռք զարկաւ, եւ ոչ ալ նոյն պատերազմի որ Անտիկաւկասէն ռուսական զորքը բարեւ ճակատաելը կը քաշէր, յօդուա իւր գործած ձեւ աւղեցի: Աս պատճառաւ Զերքէղներն իրեն վրայ կը արանջային. Բայց ինք խոհեմութեամբ վարուեցաւ եւ զերենք հանդարտեցուց: Չամիլ կաւկասեան եւ անտիկաւկասեան թագավորութիւն մը կազմելու կարուղութիւն չունէր: Չերքէղաստանի եւ Տաղիսգանի մէջ ինք տէր էր, իսկ մէկալ լեռնային կողմանք երեւմն միայն իրեն կը հետեւէին:

Չամիլ նոյն խոկ իր հայրենեաց մէջ շատ թշնամիներ ուներ, զորնով իր հաւատարիմ Մուրիստներով (անձնազահներովը) կը ասանձէր: Անտիկաւկասար հուածանել աւղելու ըլլար, պէտք էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու մեծ դիրութիւն ունէր, նէր:

Չամիլ նոյն խոկ իր հայրենեաց մէջ շատ թշնամիներ ուներ, զորնով իր հաւատարիմ Մուրիստներով (անձնազահներովը) կը ասանձէր: Անտիկաւկասար հուածանել աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

էր որ այնպիսի բրային կողմերը յարձակելու յանդդնէր, ուր սուսական զօրքը պատերազմելու ատեն էր աւղելի մէկտերութեան մէջ շատ զորք աւղելու ըլլար, պէտք

տարի վէտէն հասան, որ առանուչսրա տարիէ վեր Շամփլին ամժուանիստ քաղաքն էր, ասով իրեն վերջի ամրութիւնն ալ ինկաւ:

Վէտէն, զոր Ռուսաք Տարկառ-Վէտէնոյ կը կոչեն, անտառ մին է; որ Զեբբեզաց ուրիշ ամէն քաղաքներուն պէս ընդարձակ միջոց մը կը գրաւէ, քուլքուլում գետին եղերը շնուռած է: Աս զետո՞ Տաղիսդանին սահմանը օրուաղը լեռներէ կիջնայ եւ անդաւնդներու մէջ կը թափի: Տները բոլորն ալ փայտաշէն են, բնակչաց թիւր շարջ 400 է առանց պահանորդ զինուորները հաշուելու: Վէտէն ի բնութէնէ խիստ ամուր տեղ մըն է, եւ լեռնային բնակիչները նոյնը առելի եւս արմացուցած են: Գէպ ի ամրութիւն առանող ճամբան պաշտպանելը շատ դիւրին է: Աս ճամբան երբեմն լեռն ի վեր, եւ այսպէս ուեպածեւ է որ վեր ելլեւ առեն հարկ կ'ըլլայ երբեմն ձեռքերն ալ օգնութեան առանելու, նոյնպէս տեղիս տեղիս ալ լեռներու ու անտառներու մէջ կը մտնէ: Լեռներու մէջ եղած մասը երկու կողմանէ ուղղամիդ լեռնապատերով պատած է, եւ մէկ մըն երկայնութեամբ մաս մը հազեւ քանի մը ոսք լայնութիւն ունի: Աս ճամբէն անցնող զօրքը հանգչելու կամ կերակուր ուտելու համար միայն քանի մը լայնագոյն գաշտերու վրայ կրնայ յշոր գնել: Աս դաշտերէն մէկը, որ անլնդմիջաբար ան լեռնացամէջ ճամբուն սիկզըր կ'իջնայ, սուսպիս դրախտային գեղեցիկութիւն ունի: Սիրան անտառներ, զուարթ գաշտեր եւ ծաղկաշատ մարդագետին իրարու հետ կը մըրցին, ասոնց մէջն կ'անցնին անվանաւոյ պէս յասակ ջրով առաւելներ, ասդին հօտեր կ'արածին: Շամփլին յանաշտան ամժուանիստ Տարկինն ալ աճամբուն վրան է, զոր 1845ին Ռուսերը Վրանցովին առաջնորդութեամբը կործանեցին, եւ ան ատենէն ի վեր առերակներու կրյա մըն է: Աս ճամբէն զատ Վէտէն առանող ուրիշ ճամբայ մ'ալ կայ, որ բաւական լայն է եւ կրնայ նաև կառօք ալ երթրցաւիլ: Բայց առ ճամբուն վրայ մխուած չի մնալու համար աղէկ օդով ճանապարհորդելու է: Անձեւէ ետքը անտառներու մէջ խոր լցեր կը ծնննին, եւ գետերուն բարձրանաւովը անցքերն աներեւոյթ կ'ըլլան:

Վէտէնին անտառին մէջանդը կը բարձրանայ Շամփլին պալատը: Աս շէնքը շատ ընդարձակ, եւ բոլորնիքը ցցապատճէներով եւ խրամներով պատած է: Ութր թշնդանօթներով մարտիկ մ'ալ պալատին ապահովաթեանը վրայ կը հսկէ: Շէնքին մէջ միշտ գանուող պահապան զօրքը 200 Մորիաներէ եւ 400 առար զինուորներէ կը բաղկանայ, եւ առ վերջներն ըստ մէծի մասին լէ հայկը են: Շամփլ իր անձը առ մլեռանդ (աժոռ) Մորիաներու եւ Լէհերու յանձնած է, զորոնք թուղ շխտար որ Միտրիկա արտորին: Ասոնցմէ զատ քովին անասկ անձինքներ ունի, զօրոնք կ'ուղէ որ միշտ իր աշքին տակն ըլլան, որնոցմէ մէկն է Սուլդան Տանիէլը, որ երբեմն Ելլվային զլուխն էր, եւ ատեն մը Ռուսաց հպատակած եւ անցնոյմէ զօրավարի տիազան առած էր, եւ ետքէն իմանութեան գառնուած իր աղջիկը Շամփլին երկրորդ տղան հետ կարդած էր: Շամփլին մի միակ փատահութեան անձն էր Քուրէֆէնտին, որ կէս կոյր Մորիա մըն էր, որ բնաւ Շամփլին քովին չէր հեռանար, եւ անոր հետ մի եւ նոյն խցի մէջ կը քնանար:

Պալատը երկու մաս ունի, երկրորդ մասը կանանցն է: Երկաքն ալ փայտաշէն են, եւ բոլորնին պատշգամ

ունին: Խցերը պղտիկ են, պատուհաններն ապակիկ, որոնք հոս մեծ բան եւ մեծատանց առարկայ կը համարուին: Աս խցերէն ամէնն ալ միայն մէկ գուռ ունին որ գէպ ի գափիթը կը հանէ: Խցերուն գետինները ճերմակներ ու հասու գործով ծածկուած են, եւ պատին երկայնութեամբը սեղան մը կայ, որուն վրայ անկողինները, վերմակները եւ բարձեր (որոնց ալպատութիւնը արտաքս կարգի է) կը դրուին: Շամփլին անձնական խցին վայ, վերնայարկին (Եալան էվ) մէջ միս կը չըրցուի: Պալատին մեծ գրան քով եղած մեծակակ խացը ընդունելութեան եւ ժողովքի խոցն է: Կանանց մասին առջեւը գամիթի մէջ վրան (Հարաբը) մը կանդառած է, ուր իր երեւելի անձինքները կը բնաւ կ'ըլլավորդեան հետ խօսած ատենը պատինները պատուին պատուհանէն առլոր էր խօսիլ:

Մասնացած է անդամ:

### ՀԱՅԱԳՐԱԴԱՐԱՆ

ԲԱՎԱՆԴԱԿԱՆԻԹԻՐԻՆ. ԳԻՏՈՒԹԵԱՆՑ ԵՒ ՄԻՒԽԵՍԻՑ

Տիեզերապութեան վրայ:

Տիեզերապութիւն (cosmographe) անուամբ կ'իմացուի, աշխարհքին ստորագրութիւնը:

Աշխարհք կամ Տիեզերը ըսենով կ'իմացուի, երկնաւոր մարմնոց գումարութիւնը, որոնք անսահման անջրագետի մէջ կը ստառանին, որուն կը վերաբերին նաեւ մեր երկերը իր ամէն բաներով ու հեռաւոր ասաղները:

Ասուսաւորաց կարգն են 1. արեգակն ու 2. հաստատուն աստղները, որոնք հիւսիսային բեւեռին մօտերը միշտ մի եւ նոյն դրիւք կը գատան ու գիշերները պարզ աչքը ալ կրնան տեսնուիլ:

Աս հաստատուն աստղներուն վախճանն ալ, որչափ որ կ'երեւայ, արեգակն պէս, իրենց չորս կողմը մէկանց շարժութիւնութիւններու մարմնները ըստաւորել, չերմացընեւ ու պըտղաբեր ընեւ է: Ասկէց կը հետեւի ուրեմն որ, իրենք ալ արեգակն նման, արեգակնային դրութիւն (système solaire) մը պիտու ու ունենան:

Անհամար երկնային անշրջա մարմններուն՝ երկրին պէս արեգակն ըոլըրտիքն ըստ շարժութիւններու ու դիրքը արեգակնային դրութիւն կ'անուանուի. իսկ երկնային անշրջա մարմնները հաւաքան կամ հայացաւ առու:

Անզոյ մարմնները երեք կարգ կը բաժնուին. Մոլորակ, Արբանեակ ու Գիսաւոր:

Արեգակն լուսաւոր աստղ մըն է, որն որ մեր երկերը կը լուսաւոր ու կը չերմացընէ, առ բարերար աղդեցութիւններու ու բարը արեգակնային դրութիւն կ'անուանուի. իսկ երկնային անշրջա մարմնները հաւաքան պէս կամ հայացաւ առու:

Արեգակն մեծութեան վրայ գատասատն ընկելու հանր, պէտք է գիտնալ որ իր արածանագիծը 319.000 գաղղիական կամ՝ 191.400 գերմանական մղոն է, ուստի եւ 111 անգամ մեծագոյն է երկրիս արածանագիծն. ըստ հետեւորդի պէտք է, որ արեգակը մէկ մլուն ու 40.000 անգամ մեծագոյն ըլլայ երկրս:

Հին ատենները այնպէս կը կարծէն որ ալեւը երկրիս բոլըրտիքը կը գատանայ. բայց հիմակ ամէն մարդ գիտէ որ երկեր արեգակն ըոլըրտիքը կը գատանայ. բայց արեգակն սկառակն վրայ կամսնաւոր եղանակաւ աներեւոյթ ըլլող ու դարձեալ երեւցող բիծերէն իմացած են որ արեգակն ալ իր սեփական առանցքին վրայ կը շարժի եւ աս շարժութիւն ըստ ու 12 ժամու մէջ կը հաստարէ:

Մուշրութեւ ինչպէս վերը ըսինք երկնային անշրջա մարմններ են, որոնք մեծ կամ փոքր հաւկիթամեծեւ ճամփով արեգակն ըոլըրտիքը կը դարձան:

գլխաւոր մոլորակներ եօթը հատ կան, որոնք ընդ ամէնը  
17 Արբանեակ կամ Լուսին ունին, ու ասանկ կ'անուանուին.  
1. Փայլածու կամ Հերմէս, որն որ արեգակն մտագյնն է:  
2. Աստղեկ կամ Արուսեակ: 3. Երկիր, Լուսին մ'ունի: 4. Հրատ կամ Սրէս: 5. Արամազզ, 4 Լուսին ունի: 6. Երեւակ  
կամ Արոնս, 7 Լուսինէն զատ ըստ նոր զնութեան 2 հատ ալ  
աստղեգոտի ունի: 7. Ուրանոս, 6 Լուսին ունի: Ասոնցէ  
զատ կան նաև շատ փոքր մոլորակներ, որոնց թիւը մինչեւ  
50 կը հանի:

Մոլորակները կրկին շարժում ունին, մէջ մը իրենց սե-  
փական առանցքին վրայ, մէջ մ'ալ արեգակն բոլորտիքը: Եր-  
կու շարժումներն ալ արեւմուտքէն գէպ ի արեւելք կ'ընեն:

Մոլորակները հաստատուն աստղներէն իրենց լուսովը  
կրնան որոշաւիլ: Հաստատուն աստղները շարժուն լցոյ մ'ու-  
նին. ասոր հակառակ մոլորակները հանդարտ ու ազօտ լցոյ մը-  
ամէն մէկ մոլորակ դարձեալ տարբեր ու սեպհական լցոյ մ'ունի  
յատուկ գունով:

Մոլորակներուն ձեւը կը է, բայց իրենց շարժման ա-  
րագութեան պատճառաւ, գէպ ի բեւեռ քիչ մը տափակ ու  
գէպ ի հասարակած ծռած է:

Երկիրը իր առանցքին բոլորտիքը 23 ժամու, 56 վայր-  
կնի մէջ կը դառնայ. իսկ արեգակն բոլորտիքը 365 օրուան,  
6 ժամու եւ 9 վայրկնի մէջ: Իր արամագիծը 1719 գերմ. մշն  
է. եւ իր արեգակն ունեցած միջին հեռաւորութիւնը 2 միլիոն  
40.000 գերմ. մշն: Արեգակն բոլորտիքն ըրած ճամբան հա-  
կըթաձեւ է:

Արբանեակն անըստ մարմններ են, որոնք՝ մոլորակի  
մ'արեգակն բոլորտիքը դարձած ատեն անոր կ'ընկերանան.  
իրենք ալ թէ իրենց առանցքին վրայ ու թէ մոլորակաց բոլոր-  
տիքը կը դառնան: Վերը բառած զիւսաւոր մոլորակներէն չըրա-  
մայն այսպիսի արբանեակներ ունին, պայ ինքն Երկիրը, Արա-  
մազքը, Երեւակը կամ Արոնսն եւ Ուրանոսը:

Երկրին արբանեակը Լուսին է: Յոյնէրը զատ մոլորակ  
մը կը համարէին Լուսին:

Լուսինը 29 օրուան ու 12 ժամու մէջ հեղ մը Երկրիս  
բոլորտիքը կը դառնայ: Իր ճամբան ալ նոյնպէս հաւկթաձեւ  
է: Իր Երկրէն ունեցած միջին հեռաւորութիւնը շուրջ 50.000  
գերմ. մշն է:

Լուսին առաջ ըսելով կ'իմացուի ան զանազան գիրքե-  
րը, որոնց մէջ որ Լուսինը ամսուան մը մէջ Երկրին բոլորտիքը  
դարձած ատենը մեջի կ'երեւայ: Աս գիրքերը չորս են. Նոր լու-  
սին, Առաջին քառորդ, Լուսունի, Վերջին քառորդ:

Լուսին քառորդներ յառաջ գալուն պատճառը՝ ան այլ  
եւ այլ գիրքերն է, զորն որ Լուսինը Երկրին բոլորտիքը ըրած  
ճամբուն ընթացքին մէջ արեգակն ու Երկրին գիմացը գալուն  
կ'ունենայ: Որովհետեւ լուսինը սեփական լցոյ չորսնի, հապա  
արեւէն ընդունած լուսովը կը լուսաւորուի, եւ նոյնը հայելուց  
պէս կը ցոլացնէ, անոր համար ան ատեն մեզի կաստարեալ կը  
կ'երեւայ, երբ որ իր արեգակէն ամբողջ լուսաւորուած սկաւա-  
ռաւակը գէպ ի մեզ դարձած կ'ըլլայ, եւ այսպէս կ'ըսուի լուս-  
ուանէ: Ասոր հակառակ երբ որ լուսին արեգակն չլուսաւո-  
րուած մասը գէպ ի մեզ դարձած կ'ըլլայ, ան ատեն Լուսինը  
ամենեւին չենք տեսներ, եւ է ՞ո՞ր լուսին. եւ ասի անոր հա-  
մար այսպէս կ'անուանուի, որովհետեւ ուժ օրէն ետեւ լուսինը  
իսկզբան գէլ մը, վերջին կամաց կամաց աւելի տեսներէն կ'ըլ-  
լայ եւ նորէն լուսաւորելու կը սկսի: Երբ որ Լուսինը կէս  
սկաւառակը լուսուաւոր երեւնալու ըլլայ, ան ատեն Լուսինը  
Առաջին առաջ որովհետեւ իր կը կողմը գէպ ի արեգակ  
դարձած է: Ասոր հակառակ երբ որ Լուսինը լամազէն ետքը  
կամաց կը սկսի նուազնալու ու իր սկաւառակին կէս լու-  
սաւորուած մասը մեզի կը ցուցընէ, ան ատեն կ'ըլլայ Լուսինը  
Առաջին առաջ որովհետեւ իր կը կողմը արեւուն մասը մտած  
կողմը դարձած է:

Գիտուոր առաջ ըսելով կ'իմացուի ան մոլորակները, որոնք  
անհամար բազմութեամբ ու գեռ մեզի անծանօթ շրջաններով  
տիեզերաց մէջ կը լոյնին: Անոնց վրայ այսպահ միայն գիտենք  
որ շատ Երկայն ձռւածեւ ճամբուն արեգակն բոլորտիքը կը շար-  
ժին: Եւ որովհետեւ ասոնք սոլորաբար Երկայն լուսաւոր պո-

չով մը կ'երեւան, հին ժամանակները այսպիսի գիսաւոր մը  
երեւար՝ գժբախտութեան նշան կը համարուէր:

Հաստատուն առաջնորդ լուսաւոր մարմիններ են, որոնք մեր  
արեգակն պէս սեփական լցոյ մ'ունին: Հաւանականարար  
իրենք ալ մեր արեգակն նման արեգակներ են, որոնց բոլոր-  
տիքը արբանեակներ կը դառնան:

Հաստատուն աստեղաց մեր Երկրէն ունեցած հեռաւո-  
րութիւնը, գեռ ծիչդ հայուած չէ, բայց մերձաւոր հաշուով  
մը գիտէնք թէ ամենէն մտաւոր հաստատուն աստղները արե-  
գակն 400.000 անգամ աւելի Երկրէն հեռու էն. իսկ արեգակը  
ինչպէս վերը բանիք Երկրէն երկու միլիոն մընէն աւելի հեռու է:

Աստղները աստեղաց խումբերու կը բաժնուին զըր Ասու-  
րալուն՝ զանոնք դիւրաւ աշկ անգել համար հիւսիսային  
ու հարաւային աստեղացանց կը բաժնուն:

Հիները աս աստեղատանց մինակ մէկ մասը գիտէին. պա-  
իսքն կէնդէռնաւարէն կամ Զորիականին 12 աստեղատուն-  
ները նախցուեցնին, ոմանք ալ նոր ժամանակները գտնուեցան:

Զորիականին 12 նշանները հետեւեալներն են. Խոյ Դ.  
Ցուլ 8, Երկաւոր ո, Խեցգետին 69, Ասիւծ զ, Կյու որ.  
Աշխու ու, կարիք ո, Աղեղնաւոր ո, Այնձեղիւր ծ, Զբհու ո.  
Չուկն կ, Առջի Երկը աստեղատունները դարունը կը ցուցնին,  
հետեւեալ Երկը Ամառը, միւս Երկը Աշունը, իսկ վերջի Երկը  
Զենուը, այս ինքն արեգակը Գարնան առջի Երկըն մէջ կը  
գտնուի եւ այլ:

Շընառաւ (գնայուն աստեղաց, սրիեր) ըսելով կ'իմացուի  
արուեստական մետաղէ բոլորտիք կազմուած գործիքը, զրին  
որ Տիեզերագրութեան մէջ կը գործածուի, աստղները դիւրա-  
դիտելու ու ճամշնալու համար:

Երիանդէռնաւար արուեստաւոր գունդ մըն է, որուն մակե-  
րեւութիւն վրայ այլ եւ այլ աստեղատաններուն դիւրը նշա-  
նակուած է: Խոյ Էրիանդէռնաւար ալ, գարձեալ արուեստաւոր  
գունդ մըն է, որուն մակերեւութիւն վրայ ծիչդ նշանակուած  
են այլ եւ այլ Երկիրներու, ծովերու, քաղաքներու, գետերու  
եւ այլ, անդերը:

Որովհետեւ ի հնուց ծանօթ է որ Երկիրը իսք բոլոր-  
տիքը կը գառնայ, ուստի հետեւցուած կամ մաստուած է թէ  
պէտք է որ գիծ կամ առանցք մը ըլլայ, որուն վրայ Երկիրը  
իրեւե անիւ մը գառնայ: Աս գիծը կամ առանցքը մէկ բեւե-  
սէն մէկալ բեւեռ Երկրիս կենդրունէն անցնելով ձգուած կը  
մտածուի, եւ կը կոշուի Արաւոց Երէիք. Խոյ Երկու արուեստին  
ծայրերը կ'անուանուին Բեւերու: Հիւսիսայինը Հիւսիսայինը բեւ-  
երու, հարաւայինը Հրամայինը բեւերու:

Հորիւնաւ շրջանակ մըն է, որն որ Երկրիս բոլորտիքը՝ մեղմէ  
հաստատութիւն կ'անուանուի ան զանազան գիրքե-  
րը, որոնց մէջ որ Լուսինը ամսուան մը մէջ Երկրին բոլորտիքը  
դարձած ատենը մեջի կ'երեւայ: Աս գիծը կամ առանցքը մէկ բեւե-  
սէն մէկալ բեւեռ Երկրիս կենդրունէն անցնելով ձգուած կը  
մտածուի, եւ կը կոշուի Արաւոց Երէիք. Խոյ Երկու արուեստին  
ծայրերը կ'անուանուին Բեւերու: Հիւսիսայինը Հիւսիսայինը բեւ-  
երու, հարաւայինը Հասարակածով Երկիրը Երկու հիւսիսայինը  
ու հարաւայինը մասերու կը բաժնու, պայպէս ալ Միջօրէա-  
կանով նոյնը Երկու արեւելքան ու արեւուանեան մասերու կը  
բաժնուն:

Հորիւնաւ ալ շրջանակ մըն է, որն որ Երկրիս բոլորտիքը՝ մեղմէ  
հաստատութեամբ մեծ կամ պատիկ կը մասնէնէ: Այս բաժնունէ  
Միջօրէական շրջանակ մըն է, որն որ նշանպէս Երկրը Երկու հա-  
ստատութիւն առաջ կ'անուանուի կամ Արաւոց Երէիք. Խոյ Երկու ար-  
ուեստին կ'անուանուի կամ Արաւոց Երէիք. Խոյ Երկու ար-

ուեստին կ'անուանուի կամ Արաւոց Երէիք. Խոյ Երկու ար-  
ուեստին կ'անուանուի կամ Արաւոց Երէիք. Խոյ Երկու ար-  
ուեստին կ'անուանուի կամ Արաւոց Երէիք. Խոյ Երկու ար-

1. Երկու Արեւադրոցները, 2. Երկու Բէտեռնուն լոյնուն-  
ները: Երկու Արեւադրոցները հասարակածին հետ զուգահե-  
ռական են, ու արեգակն առերեւայթ շարժման ամենավերջին  
կտտերը կը ցուցընեն. Հիւսիսայինը կը կոչուի Արեւադրոց Եւ-  
գագառի ու հարաւայինը Արեւադրոց այնպիսի: Երկու Բէտեռնուն  
լոյնունները ալ նոյնիցս զուգահեռական են Արեւադրոցնե-  
րուն հետ հասարակածէն:

Գոտի ըսելով կ'իմացուի, բեւեռական շրջանակներուն ու Արեւադարձներուն մէջ գտնուած երկագնդին մասերը որոնք իրենց այլ եւ այլ գիրքերով զանազան եղանակներ ունին : Այսպէս գոտիներ հնիգ հաս են . 1. Տար կամ Արդեւուշ հոտի, երկու Արեւադարձներու մէջ, 2-ր երկու բարեկիտուն հոտիները Արեւադարձներու ու բեւեռական շրջանակներու մէջ, ու 3-ր երկու Պատշ կամ Ստորոշեւշ հոտիները բեւեռական շրջանակներուն ու բեւեռներուն մէջ :

## ՄԱՆՐԱԼՈՒՐՔ ՈՒ ԶՈՒԿՐՃԱԼԻՔ

Յովազներու որսորդութիւն մը :

(Utrktit. 2...mkl)

Քոպյին հարաւային արեւմտօեան կողմն եղած բազմամեաց  
մեծ անտառափ մէջ ձիերնիս խիստ վազցնելով կը ձիավարէինք: Ա-  
ռաւաւուտեան արեւը՝ իր շքեղ կերպարանքը հորիզոնէն վեր բար-  
ձրացուցած էր, ճառագույթները հսկայ եւ խիստ ժառաւերուն  
գագաթներէն ներս կը թափանցէին: Մոգիչ աւեսարան մըն էր,  
արեւը չորս կողմը կարծես թէ սոկեզօծած էր: Առջնւէն մըրկ  
սեւամրժները կը ձիավարէին, որոնք կուրքքերնին այժի մոր-  
թով միայն ծածկած էին. անոնց ետեւէն մենք կը ձիավարէինք  
եւ մեր ետեւէն ալ մեր սեւ ծառաները, զորնչ հիւսիսային  
Արքիկէէն մէկուկը բերած էինք: Կոր ծաղկած ծառերու ծաղշ-  
կանց անուշահոսութեան մէջ վազած ատեննիս, երկու յովազ-  
յանկարծ որչերէն դուրս յարձակեցան եւ կը փախչէին: ԱԵ-  
ւամորթները մորպակնին ձիերու կուշախն իշխնելով թռչնոց պէս  
կը թաշէին: Նիշակները օգայ մէջ կը սէին, բայց յովազները  
գեռ կենդանի էին: Մերմններէն մէկուն մէկ անշաջող կրակը՝  
սեւամրժներէն մէկուն քովչէն անցնելով զինքը վիրաւորեց, եւ  
սեւամրժը ձիէն վար ինկաւ, խսկ ձին անշաջապէս փախան հե-  
ռացու: Սեւամրժները քիչ մ'ատեն տարսում կեցան եւ կը  
մտածէին թէ արդեօք կատաղութիւննին մեր վայ դարձնէն  
թէ չէ, որովհէտեւ յովազներուն փախչելը զինքնից խիստ կատ-  
ղցուցած էր: Բայց ձիերնին նորէն դարձուցին եւ սկսան դար-  
ձեալ յովազները հարած էլ: Մեր բժիշկը վիրաւորած սեւամորթը  
դարձնանելու զբաղած էր: Վերջապէս նիշակն մէկը նպաստակնին  
հասաւ եւ էդ յովազը գետանը փռուեցաւ: Մէկալ յովազը ետ  
դարձաւ եւ մեծ կատաղութեամբ եւ ամեննէն առջեւի սեւամոր-  
թին ձիուն վրան յարձակեցաւ եւ խիստ անզիթութեամբ ինչդէ  
անասնայն զրուխը փարասեց: Խեցջ սեւամորթը ներկայ մահուան  
փախէն ձիուն գաւակին վրայ բաշուած էր: Շատ չանցաւ մենք  
ալ յովազին հասանք եւ զինքը չորս կողմանէ պատեցինք: Գա-  
ղանը ձիուն ետեւի կողմն անցած էր, եւ խեղջ Արքիկեցին  
յուսահատարաք կը պուար: Ճգնաժամը հասած էր, երբ յան-  
կարծ հրացանի մը գնդակը անասնոյն դրտիք թափանցեց: Ա-  
րաւոր սեւամրժն սպասեցաւ, բայց վերջնին որ երկայն ատեն  
մահուան սորոսափի մէջ կը տաստանէր նոյն երիկունը մեռաւ:  
Վախն անոր սիրտը պատռած էր:

Պերլինի հեծութիւն մը :

Աւերջի շարաթները պէքինի մէջ տան մը բնակիչները  
արտաքից կարգի խոռվութեան մը մէջ ինկան։ Տան մէջ եղող  
գինեվաճարին քով գտնուած աղասին մը, որն որ ուշ ատեն  
բակին մէջ դեռ գործք ուներ, վախէն գյոյնը նետած տիրածը  
բնակարանը մտաւ, ու սկսաւ պատմել թէ բակին մէկ անկիււ-  
նը, որու հեծելու ձայն մը կը լսուի հոգեվարի ձայնի նման։  
Գինեվաճառը պատուհան մը բացաւ եւ նոյն հեծելու ձայնը  
ինքն ալ լսեց։ Բայց որովհետեւ ինք պիտափ սիրա էր կրնակ

բնել, ասոր համար իր վարձուորդներէն (Քրթէն) մէկ քանիին ալ ձայն տուաւ, եւ անոնց հետ մէկտեղ բազմութեամբ կանծեղներն ու ըլիկեր (սօֆտ) առած բակը ինչան: Կամաց կամաց առ ըստած տեղպայն մօտ հասան նէ, իրօք բազմութիւնը նոյն հեծելու ձայնը լսելուն, սոսկալով բակին մէջտեղը ետ քաշուեցաւ: Հոս պատերազմի խորհուրդ մը բացուեցաւ: Յիշեալ անկիւնը, գեւանացարիկ վրայ, գործավարի մը բնակարանը կար, եւ ամենուն հաստատածին համեմատ, առ հեծելու ձայնը նոյն բնակարանին կու գար: Անստարակցու նոյն մարդը բանի մը համար, կամ իր բոլոր ընտանեայը, կամ անոր մէջն մէկուն եւ կամ թէ ինք իրեն չարիք մը հասուցած պիտ'որ ըլլայ: Ուստի օրոշուեցաւ որ գնդովին անոր բնակարանին գրան առջեւ երթան, եւ առ գիշերային անհանգստութեան պատճառը փնտուեն: Գործավարը, իր գրան զարնուելէն սարսափմանք արթշննալով, զարմացաւ մնաց, իր գրան առջին գրեթէ բոլոր վարձուորդները գինելամառը առաջնորդ եղած տեսնելով: բայց իր զարմացումը շատ աւելի եղաւ երբ որ իրենց առ գիշերային արշաւանդին պատճառն իմացաւ նէ: Աչքը գարձուց տեսաւ որ իր սիրելիներուն գլուխները ողջ կեցած են եւ անհոգ ու խաղաղիկ Մորքուսին բազկացը մէջ կը հանգին: Ասոր վրայ զարմանալով վարձուորդներն ու գործավարը սկսան իրարու նայիլ: Բայց ի վերայ այս ամենայնի, առ հեծութիւնը պատճառ մը պիտ'որ ունենայ, ըստ գինելամառը, եւ սկսան նորէն աղէկ մը փնտուել, եւ իրօք ալ ծիւալը գտան: Գործավարը իր մնձ անհոգութեամբը, պատուհանին առջեւի փայտեաց փեղկը աղէկ չըլք գոցած, ու Նոյիկմերի սաստիկ հօվը առ փեղկը իր ժամկոստած ծղվնին (բռնէ) վրայ անդին ասդին շարժելով: մարդու հեծելու նման ձայն մը հանել կու տար:

### Գոստորակեր մը:

Պրունեքէն (Թէիրով մէջ) դժուարազատեհ բայց սոցգ գէպք մը կը գրեն Գոսփորի Ճաշի մը վրայ: Եթէ անասուն տարեկան ծերունի մը չափ մը ալիքը, հինգ լիտր ծխախոտ ու երեք տուփ լուցափայտ գնած էր, եւ տուն գացած ատեն նյուները զիսարկին մէջ դրած: Եւ որովհետեւ նոյն իրիկունը քանի մը շիշ աւելի տնկած էր, անոր համար, տուն եկած ատեն, ան վերջին երկու գնած բաները մոռնալով, զիսարկին մէջնները պատեի մը մէջ պարփեց ու անկէց աղէկ բուհուոր մը եկեց, ու կշռանալու չափ եփածէն ուռելէն ետեւ անկոլին մտաւ: Երկրորդ առողու, առջի իրիկուննե մնացորդ բուհուոր ուղիղ տաքց ցընել նախաճաշիկի (բոհճութե) համար: Բայց մեծ զարմացմամբ տեսաւ որ մէջը պատիկ փայտի կտորուանք խառնուեր են: Ի ոկզբան աջնախօս կարծեց որ տակառի տաշուկներ բլան, (որովհ չետեւ տակառագործ էր), բայց քիչ մ՞ետքը յիշեց որ նախընթաց իրիկունը ալիւրէն զատ ուրիշ բաներ ալ գնած էր, եւ այսպէս աննոնք ալ բուհուորին հետ մէկտեղ եփեր է: Այսու ամենայնիւ քիչ մը մոտածելէն ետեւ մնացորդ բուհուոր տաքցուց, ըսելով թէ Հասար չփասեց նէ քիչն ալ չի վսասեր: Ուստի տաքցուցանը աղէկ մը կերաւ, եւ մինչեւ աս օրս ողջ առողջ կ'ապրի:

## ԳՐԱԴԱՐԱՆ ՏԵՍԱԲԻՒՆ

ՀԱՅԿԱՐԵՆՔ

Ինչպէս ետքի քաղաքական հասուածին մէջ ըսնկը Զիւրիխի քաղաքը՝ Կոյցիմբ. ամսոյն 10ին երեք պատերազմող տէրութեանց մէջ իսաղաղութեան գաշնիքը իրենց երեսին ստուգիութեալ, որն որ 17ին նոյն տէրութեանց ինքնակալ ներուն կողմնէն ալ հաստատութիւնն ընդունեցաւ։ Խաղաղութեան յօդուածներուն մէջն էականը՝ Լոմճարտիային, բացի երկու մեծ Մամնթուա ու Բենքիերա բերգերէն, որոնք իրենց վերաբերեալ մասերով առաջուան պէս Աւատրիայի ձեռքը կը մնան, Գաղղիայի կայսեր տրուիլն է, որն որ զանի ընդունելին ետքը, Մարտինիայի թագաւորին կը պարզեւէ։ Ուստի Աւատրիայի Խոալական սահմանը ասկէց ետքը կը լուս կարտա Ծննդէսն սկսեալ գէպ ի Փօ՝ Մինչի գետին ծախ եղերը հոն

գտնուած երիկիներով մէկտեղ, Բայց Աւստրիա ասոր զիմացը կ'ընդունի Մարդինիային դրամական հասուցում, (որն որ աւելի զարմանալի կ'երեւայ) քառասուն միլիոն ֆ. արծ. որուն ՔՃարման Գաղղիան երաշխաւոր կ'ըլլց: Մնացած յօրուած-ները՝ արդէն ծանօթ՝ եղած իտալական դաշնակցութեան վրայ խօսելին ետքը, Միջին Խտալիայի \* ետ քաղուած դքսերուն իրաւունքը նորէն կը ճանչնայ ու զիրենք իրենց տեղերը դարձնելուն եղանակը Աւստրիա ու Գաղղիա իրենց վերապահէնով մօ. տերս բլլարու գեսականած ողովին նիւթ՝ կը պատրաստէ:

Աս առերեւայժ խաղաղութեան հաստատուելու ատենք,  
գրեթէ նոյն օրերը ծուռին, Միլան եւ ուրիշ շատ տեղեր Ե-  
տաղական ազատութիւնը դրւեն համելու քամար քարոզներ կը  
կարդացուին, սոտեւ կը ժողվուի ու տէրութեան աշքին առ-  
ջև թատրոններու մէջ բարուց ու վարուց հակառակ խաղեր  
կը խաղացուին: Ամենուն բերանը՝ սուրբ կրօնի եւ անոր  
սրբազն Գլխուն ու Աւատրիսի դէմ սուր ու հուր  
կը թափէ: Նոր նստած Նեապոլոց բարեպաշտ երիտասարդ-  
թագաւորին ալ չինայուիր, ան ալ բարբարոսաց կարգն  
է: Սարդինիան խաղաղութեան գաշինքն ետքն ալ իր մեծ-  
նալու համար յայտնի ու գաղանի ճիգը ձեռքէն թող չի-  
տար: Իոմանիա, Թուփանա, Բարմա ու Մուտենա իրեն հետ  
մացընելու ախորդակը՝ Անգղիսյի թերլարելով միշտ կ'ա-  
ւելնայ. իրմէ գրուած յեղափոխականք ուղաճնուն պէս աս  
դասութիւնները կառավարեցին, անուամի միայն ազգային  
ժողովքներ ընելավ վճռեցին որ կ'ուղին Սարդինիայի թա-  
գին տակ մտնել, որն որ Գաղղիան թող չտուաւ: Խաղը  
ասով ալ չիմնցաւ, աս չորս դասութիւնները իրերեւ թէ ինք-  
նաշարժ ու զեցին որ իրենց վայ թագաւորին ազգակիցը կա-  
րինեան իշխանը իշխէ, աս ալ չսալողեցաւ նէ անոր ընտրու-  
թեամբ Հառումյայեցի Պօն-Քոմքանեի անուն յեղափոխական մը  
առժամանակեայ կառավար գրուեցաւ, որուն թէպէտեւ ի  
սկզբան Գաղղիան ու Աւատրիան դէմ գրին, բայց ետքը տրուած  
մեկնութեանց համար հաւանեցան: Աս ամէն բանէն կ'երեւաց  
թէ Սարդինիային ջանքն ան է որ բան մը ըլլաց որ, գեսպանաւ-  
ժողովին մէջ՝ Եղուծ եղուծ է ընդհանուր առածձը՝ իրեն համար  
ալ արժել տայ: Բարձմայի մէջ զոյ եղած Անվեթթի կոմին  
անմեղ արիւնը, քրեմնա ու Ռիմինի նախատուած եպիսկո-  
պոսաց բոլորը, եւ հալածուած ու բանտարկուած քաշնայից  
ազատակր երկինք կը համնի, ու պարապ տեղ մարդկային ար-  
դարութենէն հասուցում կը սպասէ: Սայդ է թէ չարերուն  
թիւը, բարիններուն նայելով գետ շատ է, ինչպէս նոյն իսկ  
Անդղայի ու Գաղղիայի լագինները կ'ըսէն, բայց ինչպէս ամէն  
տեղ ու ամէն առթի մէջ, նոյնպէս հոս ալ բարինները կը լուն  
ու կը կրէն:

իսապիտին մեծ մասը պայպէս նոր ստացած աղաւութեան կամ անշխանութեան տենդին մէջ ինք զի՞նքը կերած ատեն, Երբուան գրսէն զարմանալի Հանդարտութիւն մը կը ժամիչ, որն որ ահագին պատերազմէն գէշ է ։ Բայց ներբուաստ ամէն դահլիճ աչուբները ուրիշն վրայ կը տնիկէ, ծուռ կը նայի, հաւատը չըւնի, զէնք կ'աւանու եւ իբրև թէ գարանը մոտած առթի մը կը սպասէ։ Աս մէկ մէկալին վրայ եղած կասկածուաննվատահութիւնները, որոնք միմիր տակ ծածկուած սիսակալութեան կրակին պէս բորբռիլ կ'ուղեն, ազգերուն կը վնասէ, գժուարութիւնները կ'աւելցնէ ու նորանոր զոհէր կը պատճառէ. եւ պայպէս թագաւորք արտաքուաստ մէկը մէկալին համբայր սիրոյ տաղու ատեննին՝ իբրար կ'ատեն։ Աչեղ նաւատոր միջք ու գունդագունդ զօրաց փաղանգք, որոնք սատին անդին կը շարժին, թէ այս տեւ մեծ ու երկիր զալի պատերազմի ցցցեր կու տան, բայց փոքր նախ ինք Հնկեցնելու ոչ ոք կը համարձակի։

Անդղեայի ու Գաղղրեայի մէջ ի վերին երևս բարեկամութիւնը կը շարունակէ. Ճենաց դէմ արշաւանքը մէկտեղ կ'ընեն, ուր արդէն Գաղղրեայի կաղմանէ երկու գումար գորը

Համբայ ելու. ու Կարողին կայսեր ուղած ու սիրած կեսպահ նաժողովը յառաջ բերելու համար Խոտլիայի ու Մարոքքոյի խնդիրներու մէջ իրարու զիջումներ կ'ընեն, բայց միեւնոյն ժամանակը երկու կողմանէ ալ պատերազմական պատրաստութիւններն այնպէս կը շարունակեն, որ կարծես թէ վաղը անշուշտ պիտ'որ զարնուին:

— Աս բաներուն մէջ Աւտորիան ետքի անյաջող պատերազմէն վերջը գրսէն տուելի՛ ներքին բաներուն միտ կը դնէ . իր թագին տակ ժողուած ազգերը գոհ ընելու դիսմանի կարելի եղածին չափ աղաստութիւններ կու տայ . բողոքականաց ու Հըելից վրայ ան հիմն օրէնքը չեն տիրեր, ասոնք ալ ուղղափառաց շատ առանձնանշորհութեանց մասնակից կ'ըլլան: Ելեւ մուտքին վիճակը գէշ ըլլալուն, վարկը (erédit) աեղը բերելու համար զօրաւոր միջոցներ կը փնտուէ, զօրաց ու քաղաքացի պաշտօնատարաց թիւը կը նուազցնէ: Աս մասին մէջ առնետէրութիւններ ալ քիչ շատ նեղութիւն կը կրեն, որոնք հանգերու աեղ՝ տպարաններէն օգնութիւն կը խնդրեն:

— Սպանիայի պատերազմը Մարդոքքի դէմ տարւոյ եղած  
նակներուն անհարժութեանց պատճառաւ կամաց կ'երթայ,  
բայց Եկութա բերգին քով արդէն արիւն թափուկի սկսաւ :  
— Գերմանիայի մշջն ալ ազգային նախանձամինդրութենէ  
յառաջ եկած բանակուռութիւնները թէ օրաքրաց ու թէ  
առանձնական ժողովոց մէջ կը շարունակուին :

— Ծամիլն Խուռասց յանձնուելովը, Զերքէ զներուն բանես  
որչափ ալ լինցած կ կածուեր, ի վերայ պյառ ամենայնի գեռ-  
Ռուռսք բայր Զերքէ լաստանի տիրած չեն սեպուիր:

— Տաճկաստամի մէջ, ի բաց առեալ մանր մունք տեղական յուղմնալքը՝ ընդհանրապէս խաղաղութիւնը կը տիրէ ։ մայրագաղաքին մէջ դաւակցութեան քննութիւնը լինցնաց ։ արդարութիւնը յանցաւորները պատժէց, բայց Սուլթանին շնորհքը անսոնցմէ շատերը ազատէց : Պրիւսուէլ Օքիան անմանով նոր երելու լրազրին միտումը կ'երեւայ որ առ առ տէրութեան վրայօք պաշած Արեւելեան խնդիրը նորէն այնպէս ու այնչափ տարցնել կ'ուղէ, որպէս զի կարող ըլլայ ուղածին պէս ձուլել . ամէն օր գաղղիներէն, իսկ շարաթը երկու անգամ ալ յունարէն լեզուաւ հրատարակութիւն լուսին միտքը կ'ոնայ պղտորել : Բայց առ ամէն բանները ոչ ինչ են, ըլլարու գեսպանաժողավը առ ամէն բաններուն վայր կը մտածէ, աշխարհքը պէտք չէ որ հոգայ որ վախճայ, ննչպէս առ հասարակ ժողովքի կոմիս ըլլայ լրագինները կ'ըսեն : Նոր լրերուն համեմատ ամ ժողովքին համար արդէն անցած ամսոյն 29ին Վւաստիայու ու Գաղղիայի կողմանէ հօն գալու տէրութեանց հրաւելները գացին : Սայդդ կը համարուի որ 1815ին վիճնական ժողովյն մեջ զանուուտ տէրութիւններուն ամէնն ալ ներկայ պիտ'որ գտնուին, այսինքն Վւաստիա, Գաղղիա, Շուռափա, Պրուշ, Անգղիա : իսկ ասոնցմէ զար Սպանիա, Քահանապակետական երկիր, Փորթուգալ, Նեապոլիս, Սարդինիա ու Ըլւա վերջն պիտ'որ հրաւերուին : Աս ամէն տէրութիւններէն երկ'երկու երեսինաններ Յունատիր ճին Փարիզ պիտ'որ ժողովուին : Բայց թէ պղտիկ տէրութիւններն ալ մեծերուն հաւասար ձայն կամ քուէ պիտ'որ ունենան, դեռ ան չի գիտացուիր : Հրագիրք առ ամէն բան պատմելին եաքը կը յուսան ու կը վախճան, բայց կատարածը իր պիտ'որ յարոնէ :

 **Տ**արեգուիշը մերձնցած ըլլալով՝ կը հրաւիրենք մեր խաժանորդները, որ նոր տարիք յառաջ իրենց խաժանորդութիւնը յարունակենու յօժարակամութիւնը յաշտեն:

Եւրոպա ընտանեկան օրագիրը, տասնունինց  
օրը մէջ մը կ'եղէ, տարեկան զինը կանխիկ  
**10** ֆրանց է:

\* Պատմերազմիւտնին խօսացուած ընդուրձակիւտավոյի տափառակներէն երիք համը հիմն կը հրատարակինք։ Ալ յուսանի՞ո՞ր զինուց կուռի տեղի հիմն բանից ու պատճառաց կոխիը գալու տաենն ալ նոյները կրնոն ուղարի գործածութիւն։